

# ՍԻՐՆ

ԵԵ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1951

«ՕԳՈՍՏՈՍ»

ԹԻՒ 8



## ՎԵՐ. ԱՊՏԱԼԼԱՀ ԻՊՆ ԷԼ ՀԻՒՍԵՅՆ

ԹԱԳԱԽՈՐ ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

Խորունկ բեկումով եւ ամենադառն յուզումով լեցուեցաւ Արքոց Յակոբեանց Միաբանութիւնն ու Յորդանանի Հայութիւնը, երբ վերահասու եղաւ, 20 Յուլիս Աւրաթ կէսօրին, Սողոմոնեան Տաճարի մէջ գործուած մեծ այն ոմիրին, որով ամենուն սիրելի Վեհապետը՝ ԱՊՏԱԼԱՀ ԹԱԴԱԻՈՐ ԻՊՆ ԷԼ ՀԻՒՍԵՅՆ՝ իր աղօթքի պահուն դիտապաստ կ'իյնար ոճրագործ զնդակէ մը:

Զաւակն էր ան Արաք ըմբոստութեան զեկավար եւ Արաք թագաւորութիւններու եւ Արաք Զարթօնքի հիմնադիր Հիւսէյն թագաւորին, ծնած 1882-ին Մէքքէի մէջ, Ապատիլա ազնուական տոհմէն որ կը համարուի Մարգարէին շառաւիղը։ Չորս տարեկանին կը կորսնցնէ ան իր մայրը։

Իր նախնական ուսումը (Գուրանի ընթերցում) կը ստանայ Շէյխ Ալի Մանսուրի մօտ ու ապա ութ տարեկանին՝ իր Ալի եւ Ֆէյսալ եղբայրներուն հետ՝ կը դրկուի Պոլիս,

հոն ստանալու իր բարձրագոյն կրթութիւնը : 1909-ին աւարտելով ուսման շրջանը, կը վերադառնայ Հինաց եւ ապա դարձեալ Պոլիս իբրև անդամ Երևափոխանական Ժողովոյ :

Համաշխարհային առաջին պատերազմին հետ ծայր կրւտան նաեւ արարական ըմբուտութիւնները Մէքքէի եւ իր շրջակայքին մէջ, թրբական լուծէն չարաչար մնշուած արար ժողովուրդը ոտքի կը կանգնի ունենալու համար իր ինքնավար կառավարութիւնը : Այդ օրերուն Թայիփի (Հինաց) ճակատը կը դրուի Ապտալլայի հրամանատարութեան տակ : Իր զօրախումբը կ'արձանագրէ փայլուն յաջողութիւններ :

1916-ին Ապտալլայի հայրը Հիւսէյն, Հինացի թագաւոր հոչակուելէ վերջ, Ապտալլային կը յանձնէ Արեւելեան Սրար Բանակի հրամանատարութիւնը, որուն պատերազմական յաջողութիւնները ուշադրութեան առարկայ կը դառնանան Դաշնակից Ուժերուն : Խոկ Սուրիոյ Գրանսական գրաւման պատճառով, երբ կը հեռանայ Ֆէյսալ իր գանձէն, արարական ինքնավարութեան կողմնակից տարրը դիմում կը ներկայացնէ Հիւսէյն թագաւորին Ֆէյսալի յաջորդ մը նշանակելու համար, ու Ապտալլային կը վստահուի Սուրիոյ թագաւորութեան աթոռը, սակայն զանազան քաղաքական դարձուածներով կարելի զլլար իբրն Սուրիոյ թագաւորութիւնը ու 1920-ին կ'անցնի Մաան (Անդր-Յորդանան) :

1921 Մարտի 2-ին կը մտնէ Ամման, երկիրը վերջնականապէս կը մաքրէ իր թըշ-նամիններէն — թրբական կառավարութեան յետին մնացորդներէն : 1921 Ապրիլին կը կազմէ Անդր-Յորդանանի կառավարութիւնը : 1923 ին Անդր-Յորդանան կը հոչակուի անկախ եւ Ապտալլահ պաշտօնապէս կը նշանակուի Էմիր Անդր-Յորդանանի :

1946-ին, Անկլօ-Յորդանանեան դաշնագրով Ապտալլահ կը հոչակուի թագաւոր Անդր-Յորդանանի Հաշիմական իշխանութեան : 1948 ին երբ ՄԱԿ-ի Պաղեստինի բաժանման ծրագրով Հրեաներ տէր կանգնած իրենց մասին կը ներխուժէին դէպի արարական հողեր՝ Ապտալլահ թագաւորի բանակը անցնելով արարական Պաղեստին կը կասեցնէ հրէական ներխուժումը, ու կը գրաւէ մնացեալ արարական մասը որ 24 Ապրիլ 1950-ին պաշտօնապէս կցուելով Անդր-Յորդանանի, կը հոչակուի Յորդանանի Հաշիմական թագաւորութիւնը :

Հանգուցեալ Ապտալլահ թագաւոր եղած է հմուտ զինուորական, հեռատես, դիւանագէտ, պերճախօս հոետոր ու հեղինակաւոր գրագէտ, յատկութիւններ՝ որոնց կուգային միանալ, իր նկարագրին միւս կողմը՝ իբրև բարի, առաքինի հեղահամրուր ու աստուածասէր անձնաւորութիւն եւ հայրենասէր : Իր անձը մանաւանդ Ս. Երկրի Հայ ժողովուրդին համար ունեցաւ բացառիկ նշանակութիւն, որովհետեւ հանգուցեալ վեհապետը ցոյց տուաւ խորունի եւ անկեղծ հայասիրութիւն, Անդր-Յորդանանեան Էմիրութեան իր օրերուն եւ թէ մանաւանդ իբրև թագաւոր Երուսաղէմի, եւ քովանդակ Յորդանանի : Իրմով վերջ գտան 1948-ի Երուսաղէմեան տագնապի օրերը, որուն մէջ շատ ապահովաբար ծանրագոյն վնասը պիտի ըլլար Ս. Յակոբեանց մեր փառապանծ մայրավանքինը, նկատի առած կրակի այն գիծը ուր կը գտնուէր մայրավանքը այդ օրերուն : Վեհափառ Ապտալլահ թագաւոր եղած էր մօտիկ բարեկամը մեր երջանկայիշատակ պատրիարքներուն :

Երուսաղէմ քաղաքին համար մասնաւորապէս ան ներկայացաւ իբրեւ վարչագէտ — վերին հսկող : Իր օրով ոչ միայն իր բնականոն վիճակը գտաւ Ս. Քաղաքին աւերուած վարչական-կառավարական-մերենան, այլ մանաւանդ բոլոր քրիստոնէական վանքերն ու Սրբատեղիները ունեցան բարւոր եւ անխորու ընթացք, որովհետեւ վեհափառ թագաւորը իմաստուն կարգադրութեամբ մը գիտցաւ իր տնօրինութեանց հիմք ունենալ Status-Quo-ն, իբրեւ միակ դարման ամէն տեսակ անպատճութեանց :

Խորունկ է մեր ցաւն ու մորմորը այս շատ մնծ կորուստին համար, կ'աղօթենք որ Ամենակալ Տէրը շնորհէ հանգիստ վեհապետի բարի հոգիին, ու միսիթարէ արքայական տան վշտացեալ անդամները, ու մանաւանդ իր փոխարէն յարուցանէ նոր ու արժանաւոր յաջորդը Հաշիմական արքայական աթոռին, որ գիտնայ հանգուցեալ վեհապետին բարի օրինակով հովուել իր ժողովուրդը, արդարութեամբ եւ ուղղութեամբ :